

## ՕՐ. ՊԼԵՔՎԵԼԻ ՇՈՒՐՉՉ

«Լուիզվիլ Հերալդ» թերթին Հոկտեմբեր 23 համարին մէջ կարեոր յօդուածի մը կը հանդիպինք՝ Հայաստանի բարեկամունի օր. Ակիս Սթուն Պլեքվէլի վրայ, որուն համառոտ բովանդակութիւնն այս է.

ՕՐ. Պլեքվէլ շատ կը սիրէ հայկական բանաստեղծութիւնը: Հայկական կոստորածին «Բարեկամը Հայաստանի» ընկերութեան ամենէն գործունեայ անդամներէն մին էր: Այս ընկերութիւնը կազմուած էր օգնելու համար թրցական մուեռնդութեան ըրած զոհերուն, և միանգամայն գործ գոտնելու Ամերիկա ապաստանարան մը փնտողներուն: Նա շատ հետաքրքրուեցաւ մեր ազգային բանաստեղծութեամբ. իր թարգմանութեանց փոքր հասորը այնչափ մեծ յաջողութիւն գտաւ որ երկրորդ տպագրութիւնը սկսաւ, առաջնոյն լոյս տեսնելէն 15 օր վերջը:

Հայկական բանաստեղծութեան մէջ ամենէն սիրածն է Կետրոս Դուրեհանի երկը, «Երկաթագործի մը որդի յիւսկիւտար. երազալից պատանի մը որ հիւծախտէ մեռնաւ»:

Ներկայ հայ բանաստեղծուներէն՝ Արշակ Զօպանեանը ամենէն աւելի գնահատուածն է իրմէ:

ՕՐ. Պլեքվէլ բազմաթիւ թարգմանութիւններ ըրած է հայերենն. Կարեոր աշխատակից մ'է և Armenia հայաթերթին:

### Հ. Թ. ՕՏԱՊԱՇԵԽՆ



## ԱՑԻԹԱԼԱՐԻ

ՀՈՎՈՒԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ

ԹՈՒՂ. ԹԸԸ

◇◇◇

Ամիթալար<sup>1</sup>, — որ հայ թարգմանչին կամ օրինակողին զրչին տակ կղեր է Արեդահա, — թէ և անծանօթ անուն մը չէ մնջի, այլ նոր է հայ գրական պատմութեան համար, որ չի յիշուիր ո՛չ Հ. Զարդանականի «Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց» գրքին մէջ և ոչ ալ Հ. Տաշեանի «Յուցակ հայ ձեռագրաց» գործին մէջ<sup>2</sup>: Միաբանութեանս ձեռագիրներու հաւաքածոյն, որ լոյս հանած է անցելոյն մէջ զանազան գրութիւններ՝ որոնք կորսուած կը համարուէին, պահած է նաև Այլիթալարի անուամբ զրութիւն մը, «Ճառակ Աթեղահայի Ռւոհայի եպիսկոպոսի» տիտղոսով, որուն ասորի բնագիրը անծանօթ մնացած է մինչեւ օրերս<sup>3</sup>: Ցիշեալ ճառը կամ աւելի վարդապետական թուղթը, թէև փոքրիկ իր ծաւալին մէջ և զորկ թերես շատերուն համար զրական մեծ արժէքէ մը, ունի սաւիսկոպոսի ասորի լեզուին մէջ կրնայ կարդացուի Այրարանա, Այրիւնան, Այրիւան, ևն. սակայն Աստմանի ճշշաղոն կը գտնէ Այրարան կամ Այրիւան ընթերցումը, որ կը նախակէ Աստմանաքրեր կամ Աստմանաքիր. Bibl. Orient. I. էջ 394-5,

2. Հ. Տաշեանի իր «Յուցակ»ին մէջ կը յիշէ Ասիաթալաս սարկաւազը և անոր վկայաբանութիւնը, բայց ո՛չ Եփսիսի եպիսկոպոսը՝ որու մասին է խօսերենի:

3. Յար. Տ. Ն. Բիկանդացին կարգաւով զրութիւնն, կարծիք յայտնեց թէ լաւագոյն է «Թուղթ» զնեւ փոխանակ «Ճառ»ի, նկատելով որ իրօք նամակի համ թուղթի ձև և սկրնառութիւն ունի: Այս կարծիքը ունեցած է նաև Հ. Բ. Մարգիսեանի իր հրատարակած «Եւագրէ վարք և Մատենագրութիւնց» գործին ներառութեան մէջ, էլ ձիւլ:

4. Ցիշեալ զրութիւնը կը գանուի մեր ի ճառարնարին (թ. 822) յց-յն էներուն մէջ, Գրզութեան թուականը թէ և անսաոյց է, սակայն բաւական էին կ'երես, հաւանաբէն ԺԱ-ԺԲ-ԺԲ զարուն: